

## ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԾԹԵԶ

### Ա. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՑԱՐԻՆ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յայտնի է թէ Սրբութեալի (Արքա-  
տեղեաց զոյագիմակ) արամագրութեանց  
համաձայն; Ա. Յարութեան Տաճարը, որ  
Ա. Տեղեաց ամենէն զլլուաւորն է, ունի  
իրեւ միւրելիքի երուսաղէմի երեք Պատ-  
րիարքները, այսինքն՝ Հայ, Յայն և Լա-  
տին:

Պատմութեւնը մեզի կը ցուցնէ, թէ  
քրիստոնէութեան Երուսաղէմի մէջ գտնը-  
ւող այս երեքներկայացուցիչներուն վրայ  
զրուած բարձր պաշտօնն ու պարտականու-  
թիւնները՝ ո՛րշափ դժուարին և փափուկ  
հանգամանք մը կ'առնեն երբ պարագան կը  
ներկայանայ Ա. Յարութեան Տաճարին մէջ  
նորոգութիւններ կատարելու, պահպանելով  
իրենց մէջ հաւասարութեան հիմք: Արիմի  
պատերազմին ծագման պատճառներէն մին  
եղած է Բնիթենէմի Ա. Մննդեան Այրին մէջ  
նորոգութեան մը առթիւ ծագած վէճերը:

1927ի Երուսաղէմի երկրաշարժին  
պատճառու Ա. Յարութեան Տաճարին մէջի  
Յունաց եկեղեցին վրայի գմբէթը ծան-  
րապէս վեստուելով, երեան հանած է այս  
հին և գժուարին նորոգութեանց խնդիրը:

Յայն Պատրիարքարանին տեսակէտը,  
թէ ի՞նքը միայն պիտի նորոգէ այս գմբէթը,  
ընդդիմութեան բաղխեցաւ միւս երկու  
իրաւակից Պատրիարքարաններու կողմէ:  
Կառավարութիւնը միւս կողմանէ, գմբէթին  
փլչելուն վտանգին առջե, այդ նորոգու-  
թիւնը ի՞ր կողմանէ կատարելու ստիպողա-  
կանութեան տակ գտաւ ինքինքը: Այս  
անել կացութեան վերջ մը տալու համար,  
Ամեն. Ա. Պատրիարք Հայրը (Ամեն. Տ.  
Եղիչէ Ա. Արքեպիսկոպ. Դուռիան) իր կողմէ  
առաջարկ ներկայացուցի՝ նախընթացներու  
վրայ հիմնուելով՝ խնդիրը լուծել հատեեալ  
կերպով: —

Ինչպէս որ Յայնը կ'ուզէր իր կաթո-  
ղիկէին վրայ գտնուող գմբէթը նորոգել,  
նմանապէս Հայ և Լատին Պատրիարքարան-

ները պիտի նորոգէրն Ա. Յարութեան Տա-  
ճարին մէջ իրենց առանձին ոե փականու-  
թեանց մէջ գտնուող ամենէնէն կարեսր ան-  
գերը: Այս ասավարկը կառավարութեան  
կողմէ ընդունեցաւ և անոր հիման վրայ  
Պաղեստինի կառավարութեան և Յատ-  
րիարքարաններու, ինչպէս նաև Պաղես-  
տինի կառավարութեան ու Հանունի կերպ.  
Եշանութեան միջն երկար բանակցութիւն-  
ներ տեղի ունեցան և վերջովէս համաձայ-  
նութիւն գոյացաւ, որ Յունաց Կաթոլիկէին  
վրայի գմբէթը Յունաց կողմէ: Ա. Գրիգոր  
Լուսաւորչի սուրբեկրեալ պատմական հրն  
եկեղեցին՝ Հայոց կողմէ: Խոկ Գիւտ Խոչի  
քարայրը իջնոց սանգուխը և Տարածման  
տեղի յատակին աւրուած մտսերը՝ Լատինաց  
կողմանէ նորոգութիւն: Այս նորոգութիւնները  
Ա. Զատկի տօներէն յատոյ գործագուելու  
պայմանով, այժմէն կ'ուսումնատիրութիւն Յ  
Պատրիարքարաններէ ընտրուած մասնա-  
կէտներու կողմէն: Այսինքն, Հայոց կողմէ  
Անգլիացի Ճարտարապետ Արք. Հոլիուէ:  
Լատինաց կողմէ: Ֆրանչիսկեան Ճարտարա-  
պետ Հայր Պարլուչի, և Յունաց կողմէ:  
Կառավարութեան ընտրուած Արք. Հայրիսն:

Այժմ, կառավարութիւնը Յունաց կա-  
թողիկէի գմբէթին փլչելու վանզին առկ  
գտնուող մասերը վերցնել տուած և բաց-  
ուած ծակերը տախտակամածօվ և մուլա-  
թօվ առժամիայ կերպով ծածկած է:

Վերայիշեալ համաձայնութիւնը աւելի

սերտացաւ Յ Պատրիարքարանները յարա-  
բրութիւնները և կարելի գարձուց իրա-  
գործել ուրիշ, երկրորդական կարեսրու-  
թիւն ունեցող նորոգութիւններ ալ:


Այն է՝ Զորորդ Բանտի Մատրան ներ-  
քին պատերը՝ Յունաց կողմէ, Հանգերձից  
Բաժանման Մատրան ներքին պատերը՝ Հա-  
յոց կողմէ, և Ա. Յարութեան Տաճարին  
ջրհորի սենեակին ներքին պատերը՝ Լատի-  
նաց կողմէ(\*): Ասոնցմէ զատ, Ա. Յարու-  
թեան Տաճարի բակին մէջ՝ Յոյնները համա-

(\*) Յետագային Լատիններ փորձեցին նորո-  
գել չընորդի արտաքին անցքի պատերը, և աս-  
կայն նորոգութեան աշխատանքները հազիւ-  
սկուած, զարգեցնեցան Հայոց կողմէ, այդ ա-  
ռարկութեամբ որ արտաքին այդ անցքը կը դր-  
ձածուի Հայոց կողմէ ևս իրեն գոյից մթերանց,  
նորոգութիւնը պէտք էր ըլլար Հայոց մասնակ-  
ցութեամբ ևս:

# Ա. Յարութեան Տաճարի Նորոգութեանց

## Նախապատրաստութիւնները

(1932 – 1958)



Սոյն գրութիւնը շարունակութիւնն է  
Ա. Յարութեան Տաճարին նորոգութիւնները  
նախորդ յօդուածին՝ գրուած Սիսնի համար  
երեսուն տարիներ առաջ: (Տե՛ս էջ 68):

1932–34 շարունակուցան ներկի ու  
ծիփի սոյն նորոգութիւնները և հետպհատէ  
Հայեր, Յայներ և Լատիներ համաձայնա-  
բար նորոգեցին իրենց ալլեալ ժամանա-  
ները: Այս նորոգութիւններէն մեր Ա. Գր.  
Լուսաւորիչ տաճարին նորոգութիւնը եղաւ  
իսկապէս շատ նշանակելի և Հայ Եկեղեցիին  
համար շատ պատուաբեր նորոգութիւն մը,  
որով կարելի եղաւ նաև սոյն տաճարին  
տու զւուտ հայկական նկարագիր մը (տե՛ս  
այս մասին Սիսնի 1950 Գեկու.ի թիւը):

Վերոյիշեալ նորոգութիւնները սակայն  
ըլլալով ընդհանրապէս Եկեղեցւոյ մէկ ժա-  
մանի յատուկ նորոգութիւններ, Ա. Յարու-  
թեան Տաճարի հրմանական կառոյցը չէր  
դադրեր ներկայացնելէ վտանգաւոր կա-  
ցութիւն մը: Հետեւաբար Անդիկական Հո-  
գատար կառավարութիւնը հրաւիրեց ճար-

տարապետ Վիլելմ Հարզին որ քննէ ամ-  
րողջ չէնքը: Հարզիյ իր քննութեան տե-  
ղեկագիրը հրատարակեց 1935ին, որուն հի-  
ման վրայ Հոգատար կառավարութիւնը,  
երկաթեալ և փայտեալ յինարաններով ամ-  
րապնդեց Ա. Յարութեան Տաճարի բոլոր  
վտանգաւոր կէտերը:

1947ին, Անգլիական Հոգատար կառա-  
վարութիւնը վերանորոգութեան գործը  
դարձեալ ձեռք առնելով հրաւիրեց Լուտոնի  
ֆրիման մօքս ընկերութեան ներկայացու-  
ցիչ ճարտարապետ Պր. Վուլին, որ յիտ  
քննութեան իր տեղեկագիրը ներկայացուցեց,  
և սակայն Արար-Հրէկական պատերազմին  
պատճառով, Տաճարի վերանորոգութեան  
գործը ընդհանուեցաւ:

1953ին, Յորդանանեան կառավարու-  
թեան նախաձեռնութեամբ, իրաւակից Հայ,  
Յայն և Լատին երեք պատրիարքարաններ,  
յետ խորհրդակցութեան պէտքը տեսան  
անյետաձգելի նորոգութեան, և հետեւաբար  
երեք համայնքներէն իւրաքանչիւրը բերել  
տուաւ իր ներկայացուցիչ ճարտարապետը.  
այսպէս, Հայեր՝ Պր. Մարտիրոս Ալթուն-  
իանը, Յայներ՝ Պր. Օրլանտասը և Բարա-  
քէֆօրուլոսը, իսկ Լատիններ՝ Պր. Գարէլլը,  
որոնք յետ քննութեան, 12 Յուլիս 1954ին  
ներկայացուցին իրենց տեղեկագիրը՝ ծրա-  
գիրը, Տաճարի վերանորոգելի կէտերուն և  
ձերին մասին:

1955 Փետրուարին, Յորդանանեան կա-  
ռավարութիւնը հրաւիրեց դարձեալ Պր.  
Վուլին, որ երկրորդ քննութենէ մը յետոյ  
ներկայացուց իր նոր ծրագիրը, որուն մէջ  
նկատի ունեցած էր նաև երեք պատրիար-  
քութեանց ճարտարապետներուն տեղեկա-  
գիրները: Նոյն մարին, գարձեալ կառավա-

ճայնութեամբ նորոգած են իրենց Ա. Ար-  
րահանի և Ա. Կատարինէի վանքերուն ար-  
տաքին պատերը, իսկ Հայերը՝ նոյն տեղը  
իրենց ունեցած Ա. Յայնաննէսի մատրան  
արտաքին և ներքին պատերը: Տեղի ունե-  
ցած այս նորոգութեանց վրայ Հայոց Պատ-  
րիարքարանին կողմէն հակիչ եղաղ Ա. Յա-  
րութեան Տեսուչ Տ. Յակով Վրդ. Թաշճեան  
պէտք եղած տեղեկագիրները ներկայացու-  
ցած է Ա. Աթոռոյս Պեր. Լուսարաբապետ  
Արքալանին՝ մատուցանելու համար Ամեն.  
Ա. Պատրիարք Հօր:

(Սիսն, 1928 Մարտ, էջ 96):

բութեան հրաւէրով, Անգլիացի Պր. Պազիլ Սրէնս քննեց Տաճարին կառոյցը և Պարոն Վուլիին հետ միասնաբար ներկայացուց իր քննութեանց տեղեկագիրը:

1955 Օգոստոս 24ին, Կօթը կաթոլիկ ազգերէ՝ հօթը ճարտարապետներ, խորհրդ-

մասնաւորաբար մեծ Բոլորաշենի (Rotunda) և Տաճարի հարաւային և հրասիսային թերուն մէջ, թէ՛ ներքին և թէ՛ արտաքին երեսներու վրայ: Վասնդի այս երկու թերուն կեղրոնք գտնուող Յունաց քաթուլիքոնի գմբէթը, որ վերաշինուած էր 1927ի



Ա. Յարուբեան Տաճարի հարաւային թեր վերանորգութեան, 19 Մարտ 1958ի ժողովը, ուր սույնութեան նորոգութեան վերջնական համաձայնութիւնը: — Մեր Պատրիարքանի ներկայացուցիչներն են,  
աջին ձախ՝ Հոգ. Տ. Զատէն Վ.րդ., Զինջինեան, Հոգ. Տ. Կիւրեղ Վ.րդ., Գարիկեան,  
Տիար Կարպիս Հինդիեան եւ Եղիշաշի Տիար Մատալլամ (նաև):

դակցաբար երեք պատրիարքութեանց ճարտարապետներուն, ներկայացուցին նորոգութեանց չուրջ իրենց տեսակէտը:

Այս բոլոր քննութիւններն աւ կ'եղրակացնէին Տաճարին հիմնական վերանորոգութեան անմիջական անհրաժեշտութիւնը

երկրաշարժէն յետոյ, իր զանգուածի չափականց ծանրութեամբ խախտած էր Տաճարի ընդհանուր մարմինն և մասնաւորաբար հարաւային և հրասիսային թեւերուն հաւասարակշռութիւնը, որոնք այս պայմաններուն տակ կքած էին դէպի դուրս:

Հարտւային թեմի կառոյցը, իր գլխաւոր մուտքի հանգամանքով, ինչպէս նաև ամենէն աւելի վտանգուած ըլլալուն պատճառով՝ անհրաժեշտ էր որ ամենէն առաջ հնաթարկուէր նորոգութեան։ Հետեաբար երեք պատրիարքարաններու ճարտարապետները

27 Դեկտ. 1955ին հարաւային թեմի նորոգութեան ծրագիր մը մշակեցին և ներկայացուցին երեք պատրիարքարաններուն և կառավարութեան։ Յորդանանեան կառավարութիւնը, 27 Մարտ 1956ին, այս ծրագրի հրման վրայ հրահանգեց երեք ազգաց ձեռնարկել նորոգութեանց, և թէ երեք ճարտարապետներու այս մարմինը պէտք է ունենար երեք ազգերէն ընտրուած իր գլւխաւոր ճարտարապետը, իսկ սրաբունոյի վերաբերեալ անհամաձայնութիւններն ալ պիտի նիւթ ըլլային ուրիշ յանձնաժողովի մը, բաղկացած երեք ազգաց ներկայացուցիչներէն, նախագահութեամբ Յորդանանեան կառավարութեան ներկայացուցիչին։

Այսուհետեւ երեք պատրիարքարաններու միջև երկար խորհրդակցութեանց առարկայ եղաւ գլխաւոր ճարտարապետի ընտրութիւնը, որ պէտք է ըլլար երեք ազգաց Ա. Տեղեաց վէճերէն վեր և չէզոք անձնաւորութիւն մը, և դժբախտաբար կարելի չեղաւ եզրակացութեան մը յանգիւ։

Երեք ազգաց ճարտարապետները պարբերական հանգիպումներու մշակեցին նորոգութեան և այլ յարակից հարցերու վերաբերեալ ծրագիրներ։

21 Փետրուար 1958ին, Ա. Յարութեան հարաւային թեմի նորոգութեան լրենց ծրագիրը անոնք ներկայացուցին երեք ազգաց ներկայացուցիչներու ժողովին՝ զումարուած մեր Պատրիարքարանին մէջ(\*), և արժանացաւ երեք ազգաց հաւանութեան։ Իսկ 4 Մարտ 1958ին, երեք ազգաց ներկայացուցիչներ ուրիշ ժողով մը ունեցան Յունաց Պատրիարքարանին մէջ, ուր հարաւային թեմի վերանորոգութեան ծրագիրը

ստորագրուեցաւ երեք պատրիարքութեանց ներկայացուցիչներէն և որոշուեցաւ որ իմացնելէ յետոյ այս համաձայնութիւնը Յորդանանեան կառավարութեան, Ա. Զատկէն յետոյ սկսին հարաւային թեմի վերանորոգութիւնը։

Հարաւային թեմի վերանորոգութիւնը պիտի կատարուի հետեւալ ձեռվ։ —

1. — Քննութիւն և ամրացում հարաւային թեմի հրմերու։

2. — Պատանատեղիի առաստաղի ամրացում և վերաշինութիւն։

3. — Պատերու ծեփերու մաքրութիւն և մաշած քարերու վերանորոգում։

4. — Վատանգուած կամարներու ամրացում։

5. — Պէթօն արմէ շղթաներով շէնքի վտանգուած մասերու ամրապնդում և օշակաւորում։

6. — Պատերու մէջ գոյացած վտանգաւոր բացուած քներու ամրացումն շաղախի ներարկումավ։

7. — Վտանգուած կէտերուն պէթօն արմէ յենարաններով ամրապնդում և ապա վերացում ներկայ փայտեայ և երկաթեայ տղեղ յենարաններուն, եթէ կարելի ըլլայ։

8. — Եթէ հնագիտական արժէքով յայնութիւններ մէջտեղ ելլեն, անոնք պիտի պահպանին երեք պատրիարքարաններու համաձայնութեամբ։

9. — Նորոգութիւնները պիտի չի վեասն որեւէ ձեռվ գոյութիւն ունեցող իրաւակարգին (Status Quo)։

Իսկապէս ուրախառիթ պարագայ մընէ որ 30 տարիներու բանակցութիւններէ յետոյ, կարելի եղաւ համաձայնիլ Ա. Յարութեան Տաճարի գէթ կարեւոր մէկ մասի նորոգութեան, որ նախասկիզբն է ամբողջ Տաճարի վերանորոգութեան մեծածախս գործին։ Այս ծախսը պիտի հոգան Հայոց, Յունաց և Լատինաց Պատրիարքարանները հաւասար բաժիններով։

Կիիրեղ ՎՐԴ. ԳԱԲԻԿԵԱՆ

(\*) Երեք պատրիարքութեանց ժողովները տեղի կ'ունենան կարգով Հայոց, Յունաց և Լատինաց Պատրիարքարաններուն մէջ։